

## «ՍԻՐՆ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գաղութիս երիտասարդ և եկեղեցաւուէր անդամներէն կ. գ. կը հարցնէ. — ա) Խնչութեած Պահքը Քառասնորդական Պահէ ևս կը կոչուի, երբ գիտենք թէ ան կ'ընդգրկէ եօթ եօթնեակներ կամ 48 օրերու շրջան մը, և

բ) Խնչ է ներկայիս դրութիւնը Մեծ Պահոց ընդհանուրապէս և այլ պահքերու մասնաւորապէս՝ այլ Եկեղեցիներու մօտ:

ա) Մեծ Պահքի Քառասնորդական պահէ կոչումը կու գայ չատ հին դարերէն: Եթէ ուշադրութեամբ նայինք մեր Օրացայցներուն, պիտի տեսնենք թէ Մեծ Պահոց շրջանը բաժնուած է երկու գլխաւոր մասներու և օր մեծ պահոց բացատրութիւնը տրուած է առաջին 40 օրերուն միայն, թուն Բարեկենդանի յաջորդ օրէն (ԲՀ.) մինչև Շաղկազարդը կանխող Ուրբաթը: Իսկ երկրորդ շրջանը, որ կը սկսի Պազարու յարութեան յիշատակով, նշանակուած է պարզ պահէ բառով և կ'ընդգրկէ Աւագ Եօթնեակը, ուր կը դադրին Մեծ Պահոց կարգերը (Արեագալ, Խաղաղական ևն.): և կը սկսի երգեցողութիւնը մինչ այդ դադրած հանգստեան շարականներուն:

բ) Յունաց մօտ ուտիքի շրջանէն Մեծ Պահք անցքը տնդի կ'ունենայ երկու հանդրուաններով: Նախ, թուն Բարեկենդանը կանխող ԲՀ. օրը, կը դադրեցնեն մակենի գործածութիւնը և Միսի Բարեկենդանի կոչուած կիրակիին կը յաջորդէ նաւակատիքի եօթնեակ մը, որմէ ետք, մեզի հետ կը մտնեն եօթ շաբաթներ տեսդ Մեծ Պահքի շրջանը:

Լատիններ միակն են որ միայն 40 օրեր յատկացուցած են Մեծ Պահոց համար: Ուստի անսունց պահոց շրջանը սկիզբ կ'առնէ Բարեկենդանի եռօրեայ խրախճանքներու վաղորդայնին, Զորեքշարթի օրը, զոր կը կոչեն Օր Մոխոց, երբ մոխիրը կ'օրհնեն և ժողովուրդի գլխուն կը ցանեն խաչանիչ, իբր խորհրդանիչ մարդուն հողէն ստեղծուած և մարմնին հողին սահմանուած ըլլալուն: Եւ դուրս

ձգելով սպատիկ Զատիկներ» նկատուած կիրակի օրերը, կ'ունենան ճիշդ 40 օրեր պահցողութեան: Վատիկանի թ. Ժողովը սակայն սահմանափակեց քառասնորեայ պահցողութիւնը, հրահանգելով որ այդ շրջանին առաջին և վերջընթեր օրերը — Օր Մոխոց և Աւագ Ուրբաթ — միայն նկատուին իրեր պահցողութեան օրեր, իսկ այդ շրջանի Ուրբաթ օրերուն դադրեցուի մակենի գործածութիւնը միայն: Արեալեան կաթոլիկ Եկեղեցիներ վերջերո սկսան Մեծ Պահքը հաշուել Երկուշաբթի օրէն: (Կ'արժէ հոս յիշել թէ մեր մօտ ևս Մեծ Պահոց կարգերը կը սկսին Յրդ օրէն: — Զորեքշարթի — և ոչ առաջին օրէն:)

Ղպտիք մեզմէ մէկ շաբաթ առաջ կ'անցնին պահցողութեան, այսինքն եօթի տեղ ութ եօթնեակներու շրջան մը կ'ընդգրկէ Մեծ Պահքը անսոնց մօտ: Պատճառը հետեւեալն է: — Զորբարդ գարուն, Դիմկղետիանոս կայսեր հայածանաց ժամանակ, խիստ կը նուազի Ղպտոց թուահամարը Եգիպտոսի մէջ: Հեթանոսներու հետ կենակցութենէ զգուշացնելու համար, օրուան Պատրիարքը կ'արտօնէ մերձաւորներու ամուսնութիւնը իր հօտին, պայմանաւ որ մէկ շաբաթ առաջ անցնին պահցողութեան: Այդ կանոնը ի օրուն է Ղպտի Եկեղեցւոյ մօտ մինչև մեր օրերը:

Ասորի Եկեղեցւոյ մէջ Մեծ Պահոց դրութիւնը նոյնն է մեր Եկեղեցւոյ հետ: Բայց կղերական գասուն համար անսոնց մօտ աւաբար արգիլուած է մակենի գործածութիւնը:

Պահքը ամենէն խօստապահնջ եղանակաւ ներկայիս կը պահուի Յոյն Օրթառոքս Եկեղեցւոյ մէջ: Կաթոլիկներ վերցուցած են Զատկական շրջանէն դուրս պահք բռնելու սովորութիւնը, մինչ Յունաց մօտ Զորեքշարթիի և Ուրբաթի պահցողութենէն բացի, Երկուշաբթի օրերը արգիլուած է մակենի գործածութիւնը չի պատիւ: Հարեշտակաց: Բաց ասսի, Քրիստոնէական Եկեղեցւոյ Երկրորդ մեծ տօնը՝ Ս. Մնունդը ևս անսոնց կնզմէ: Կը դիմաւորուի քառասնորեայ Երկարամն պահցողութեամբ, իսկ Ս. Կոյսի վերափոխման տօնը՝ կ'ունենայ զայն կանխող շաբաթներու պահցողութեան չընդանուած է շրջան:

## ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԸՆԹԱԶՈՒՄ

ՃՈՐՃ Ե. ԹԱԳԱԽՈՐԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ

Թագաւորին (Ճօրճ Ե.) ապաքինման համար մասնաւոր պաշտամունք մը տեղի ունեցաւ Ս. Քաղաքիս Անկիլիքան Ս. Ճօրճ Մայր Եկեղեցւոյ մէջ, Դեկտ. 7, Աւրորթօր (1928), Մէք ինսէս Եպօ. ի նախագահութեամբ։ Ամեն. Ս. Պատրիարք Հօր կողմէ այդ պաշտամունքին ներկայ գրաւնեցաւ Պատր. Փախանորդ Գերք. Տ. Մկրտիչ Եպօ. Աղաւնունի, Հոգչ. Տ. Կիւրեղ Վ.րդ. ի հետ, և պաշտամունքէն ետքը Մէք ինսէս Սրբազանին հաղորդեց Ամեն. Ս. Պատրիարք Հօր ողջոյններն ու ազօթքները՝ վեհափառ Թագաւորին առողջութեան համար։

մը։ Հետաքրքրական է նաև գիտնալ թէ Յայներ և Ղպաիներ ունին ամբան շրջանին Առաքելոց պահի անունով պահեցողութեան շրջան մը, որ կ'աճի կամ կը նուազի համաձայն Ս. Զատկի թուականին։ Այսպէս, յիշեալ պահքը Ղպաիներու մօտ կը սկսի Հագեգալստեան յաջորդ օրը, իսկ Յունաց մօտ՝ յաջորդ Երկուշարթիին (մեր Ս. Հոփիսիմեանց տօնի օրը) և կը շարունակուի մինչև Գլխաւոր Առաքելոց՝ Պետրոսի և Պողոսի տօնին (զոր բոլոր այլ Եկեղեցիներ կը կատարեն Յունիսի 29ին) նախօրեակը։ Աւրեմն, տարեգիրը Ա եղած պարագային, յիշեալ պահքը Յունաց մօտ կ'ընդգրկէ վեց՝ իսկ Ղպտոց մօտ եօթ եօթնեակներու երկար շրջան մը, իսկ նուազագոյն պարագային (տարեգիր Փ կամ ԲՓ)՝ 8 օրեր միայն Յունաց և 15՝ Ղպտոց մօտ։

Մեր Առաջաւորաց պահքը պահք է նաև Ղպտոց համար, Յովնանու պահք կոչուած (մենք ալ պահոց վերջին օրը Յովնան մարգարէի յիշատակը կը կատարենք)։ իսկ Ս. Մանդեան պահքը Ղպտոց մօտ 43 օրէ, այսինքն Յոյներէն 3 օրեր առաջ կ'անցնին պահեցողութեան։

Այս առթիւ, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքը, Խորապէս զգածուած, ցաւակցական հեռագիր մը յղեց Քէնթը ըրպէրիի Գերք։ Արքեպիսկոպոսին։

## Ն. Վ. ԲԱՐՁՐ ԳՈՄԻՍԵՐԻՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ

Ն. Վաեմ. Պաղեսափինի և Անդր-Յորդանոսու Բարձր Գօմիսէր Սըր Ճօնութիւրը, Պաղեսափին ժամանեց 1928, Դեկտ. 6, Եշ., և առառուան ժամը 10ին մեծ հանգիսութեամբ մտաւ Երաւանքմ։ Ընդունելութիւնը կատարուեցաւ Եպփայի գրան մօտ կառուցուած առժամեայ փայտակերտ ապահարին մէջ։ Բոլոր հոգեոր պետք մտածոնապէս հրատիրուած էին ընդունելու Ն. Վաեմութիւնը։ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Հոգչ. Տ. Կիւրեղ Վ.րդ. Խորայէլեանի և Պատրիարքարանի Դիւլանապիա Տիար կ. Նուրեանի հետ, ներկայ գտնուեցաւ ընդունելութեան հանդէսին։

Ն. Վաեմութիւնը կէսօրին ալ Երուսաղէմի կառավարչատան մէջ կատարեց իր երդման արարողութիւնը, որուն ներկայ գտնուեցան Պաղեսափինի կառավարութեան բարձրաստիճան պաշտօնեաները և հոգեոր պետքը։ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը այս հանդէսին ալ ներկայ գտնուեցաւ Հոգչ. Տ. Կիւրեղ Վ.րդ. ի հետ։

## ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՆՈՒԱՑՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

1928 Դեկտ. 9, Կիրակի օր, Մեծն Բրիտանիոյ դրօշին տակ Երուսաղէմի նըւաճման 11րդ տարեգարձն էր։ Այս առթիւ մեր (Հայոց) կողմէն գոհաբանական մաղթանքներ կատարուեցան Ս. Յարութեան Տաճարին մէջ, Ս. Պատրապէն ետք, և այդ առթիւ մասնաւորապէս աղօթքներ եղան Անդլիոյ վեհ։ Թագաւորին առողջութեան համար։

(«Արքն», 1929, Դ. Տարի, Յունուար, Թիւ 1, էջ 22:)